

56. Եթ մէկ փոփոխութիւնն է նաեւ, չ
ձայնին վերածուիլը:

Խաչքս վերը (Թիւ 53) ըստիք է = մի,
նոյնը հոգ կրնելու է թէ՛ երդու իու առել լու-
նիք բարիցած բարեւոռ և զ, շնչու անդշնչու-
յառած բարեւոռ լունիք է և ի տիսուիլ:

Ա. Հետագայ բառերուն մէջ՝

Իւրեա երեք, հրէլունչ հրեշտակ, բարիցած և +
բարեկնդան, լունա լինոն, յէրիւն երեկոյ,
քիչի գեղորդ կամ գերօդ, բամբեւտ տաս-
ներեք, իւրին երեկին:

Բ. Առանց շեշտայնն նկատողութեան,
բարբառին մէջ հայերէնի բոլոր եւ վերջաւորոյ
բայերը՝ իւր կը փոխուին, ինչպէս պիտի տեսնենք
դործիս Գ. Մասին՝ Ձեւախօսութեան մէջ:

57. Է = ը. Դույշեալ՝ շվարտւլ լունիքն ասիւր
էւնին մէջ բոնութ էւ իւ ի տիսուիլ ը. օր.

Շառնէ եղանգ, Մըւնն մելքոն, էւնէ բեղզ,
նըսիւն ձեղքենլ յըսչ ձեղզ, յըսչ մեղի, նըսչ ձեղզ,
(մէ՛նդ), լըս շեռ (իրբ շ'եր). ճընճու ձենճու,
ճենճուրոս:

58. Եր էի կամ յէի կը փոխուի հետեւ-
եալ օրինակներուն մէջ, միշտ շեշտէ զգկուերուն
համար:

Ա. Ե = Ե.

Երիւնա երդում. էլու ելանել, ելլել = էլալ.
Երես երես, յէնէ երանի, երւլ երեւալ, երեւիլ
= *էրպիլ ուստի երպալ. էրէւնէն եկած է
նմանութեան՝ յէնէւլ երեւնալ, երէս երկու.

Բ. Ե = յէ.

յէրնա երկայն, յէրնաւ երկարել, յէրն
երեկ, յէր ես, յէրւա, երազ, յէն երբ:

59. Ե ձայնաւորը • կամ օի կը փոխուի
շ(շ)րէ յերեկ բառին մէջ, մի ձեւ՝ որ յատուկ
է շատ մը գաւառաբարբառներու:

60. Վերջապէս ե բոլորովին Կանհետայա
հետեւեալ բառերուն մէջ.

Հոյցի Հայելի՛ հետեւանք նախորդ ոյ երկ-
բարբառին.

Հրայ վերայ՝ շեշտը ոի վրայ լինելով և
անշեշտ մնացած եւ ինկած է.

Հրահեցու՝ նցնը պատահեր է ինչպէս
յէսի մէջ.

անուն երեսուն՝ ե ը անշեշտ լինելուն
ինկեր է.

Էսրիւնդուն բարեկնդան՝ երկորդ եին
իի փոխուելուն առաջինն ինկեր է:

61. Վերջացնելու համար, աւելինենք թէ
Արարկիրի բարբառին մէջ է ձայնաւորը, թէ

բառին սկիզբը եւ թէ մանաւանդ բառին մէջն եւ
վերջն էի կը փոխուի եւ կամ բոլորովին կը
չփոխի՛ արտասանութեամբ՝ էի հետ:
Խաչքս եսով սկսող բոլոր բառերը հե-
տեւեալներն են՝ եւնչէն, երէտուր, երէտուր,
եղուր, եղու (կամ եղի), երէլ (կամ եղիլ),
եւունչ, եւունչէ, երէ, երէնու (կամ երիսալ):

Ուրիշ ամէն տեղ, ամէն գիրքի մէջ, ամէն
ժամանակ, թէ՛ մավանկ եւ թէ բազմավանկ
բառերուն մէջ է կը չփոխի՛ էի հետ:

(Ըստանաւէլի)

ՄԵԼԻ Ս. ԴԱԿԻԹ-ԹԻԿ



ԱՐԴԻ ԼԵԶՈՒԸԳԻ ՏՈՒԹԻՒՆ

(Ըստանաւէլի)

Է.

Հեղոսացներն են յեղոսին մէկ ծագում իսկ հետայրութիւնից ինձիրը:

Արդի կը լուսաբառութեան շօշափած ամենա-
կարեւոր ինքիրներն մէկուն վրայ պիտի խօսիք
այ գլուխն մէջ: Նթէ լիսուի մը վրայ ապդու եր-
կ լիսաւոր ապդակինը այսինքն հնչման եւ
նշանակութեան փոփոխութիւնը միշտ աշքի առ-
ջև ունենանք, բայս տեղի չի մար զարմանալու
թէ այլափառ լիզուներ ինչպէս մէկ լիզուէ
յառաջ են եկեր: Լեզու մը որ կը խօսուի, հակէ որ
որ փոփոխիք, ապդերիք: Նթէ յայոր մէկ ինձիրը
կը յուզուի այ նախուամբ, պատճառը պարագաւու-
իրն հետաքըրքութիւնն է: Բայց եթէ անմընդլի
կ'երեւայ մէկի թէ նեղզին այսկիրի՝ իրարիք բոյո-
րին տարենալ լիզուներ կարենան հասարակաց
արման ունենալ, այս անընդունելիութիւնը չի
կիսար լիսաւել բականութեան: Համեմատաբար
նոր է լիզուագիտութիւնն իբր գիտութիւն: Լե-
զուակետք իմանանած են յառաջնորդ այս նիւ-
թիւն նկատմամբ, փիսանակ — քննելու: Ամոր
մը գուատապաններներ երկուը միայն իրարու-
համեմատողը՝ անհուն տարբեկութիւններ պիտի
նշանակ երկուքին մէջ. պիտի փոփոչն ըստու թէ
ապարեն լիզուներ են այս երկուքը. բայց իւսակ-
նութիւնն հասատառն պիտի մնայ: Պէտք է ինւ-
զարկութիւններն յառաջ տանիլ եւ ապագան
պիտի լուսաւոր անցեալը: Արդէն յիշասա-
կարաններն ունինք Ս. Գրոց այս վկայութիւնն,
որուն համեմատ նարեկնի աշխարհակաղողու-
թեան ժամանակ խառնակուած ըստն լիզուները:
Այս յիշն վկայութիւնը մէկնելու մէջ է գժուա-
րութիւնը: Առաջ պատճառի պարագաւէ մէրժել
այս վկայութիւնը ներեալ էր թէ երեւս ասկէ
30—40 տարի յառաջ, երբ հնութիւն մը կ'ար-
համարհուէր, որովհետեւ Մավկէ եր յիշասա-
կուց: Բնականապէս մնար հոգ այս մնիքիրը միայն
լեզուագիտակն առանկէտով պիտի շօշափենք,
եւ փութանք ըստեւ թէ աղջակի անկարելիու-

թիւն մը չկայ խնդրոյն մէջ, քանի որ մեր քննած լեզուներու տարբերութիւններն արգ են պատճեն կան շշանին մէջ կը քրան են մեր ուշաբնութիւններ։ Այս շնորհապատճենն կենաքը մըն այ ունեցած են լեզուները։ Թանձր քօղզ մը գեռ ծածկուած կը ման մովմէ լեզուաց վայովիք առնչութիւնները։ Պատճեն լուսաւորել պիտի ըստ ըստ պատճենոյնն, հնարանին, հնասաւքն գործը, եւ ու միայն իր տուապէտ, վեպ, քոյց եւն որհանուններ։ Գրիսութեան մէջ՝ արհամարհէլ տդիտութեան գործ կը համարուի։ Ոետք է քննիւն եւ հակառակը խախ- ման կը լինի, ինչպէս իրական եւ համազակի պատ- ճառակերպուն եւ ոչ թէ իրենապատճեն ։ Բացա- դանչութիւններով։ Ըստիկը շատ քաջ է այս բարպատճենութեան մէջ։ Եթ սատայն այսոր շա- քէլուր կնա, որ չի տանա թէ քանութեան ։ մեմա- կն եւ հնաւորապահն արթաներու մէջ նշնու- թիւն մը կը նշարուի, եւ ինչպէս մեր գործին ընթացքն մէջ ըստ ենք եւ յուզոր տուերուն մէջ պիտի ըստա, ընտութեան սկսած են լեզուա- դէպէր, պիտի առնելութիւնն ապացուցանութեան եւ ստոգեքու։ Տանեակի տարբեներ յուուայ առա- պէլ, համարուէր թէրեւեա պայտիս վժիւ մը, քոյց պայտի իրավակ շշափէի հետոք ինձ այս նշոյութեան իր ճանապարհացցոց։ Պիտի դայ օր- մը, ուր մեր պիտ ընդ աղտօ տասանա՞ն իր պիտի այս աշխատութիւն պիտի ընդունաւուի։ Նթէ արդի լի- գուագիտութեան հարցունեած, թէ՞ իրարէ պայ- տիս այլպահն կազմակերտեամբ լիքսներ կարելի է հասարակաց արգելէր մը ծագած համարիկ։ պա- տասխանն յայտնի է. Մեր ձեռքն ունեցած քննու- թեան մէթերը չի կրուր ոչո՞ր որոշ պատասխան կը տալ. Նթէ օ մանիք բաւական համարն լեզուա- դիտութեան արգի վայսկալ այս հարցուներ որոշ պատասխան մը տարու, պիտի սատեն պիտի ստիպութիւ- թեալու թէ «Հաս վայզագիտու է պատասխանը»։¹ Ինչպէս կարելի եղան հնաւորապահն լեզուարու- ներն իրաքրեալ լեզուաքրեզն իրարու մերձե- ցնեն եւ գասակարել։ Դեռ շատ «անհաւատ- եար» կան, որ հոյերէնին եւ գերմանէրէնին համբառա- գրաւուն ըլլապան վայ կը արտախուսն. Քոյց պի- տարկույն այս եւս գիտանան շղնակն մէջ տեղի չի կրնաւ ունենալ եւ սատին ինչպէս կա- րելի եղան իրարէ պայտիս պայման զարգացում՝ առաջ երկու լեզուներն իրարու մօտեցնել։ Զատու- եան երկու լեզուներն ալ իրենց առանձնապահու- թիւններէն, գրեախանակն յաւելուածերէն, եւն, եւ երկութիւն արմատական բառակին հասա- կաց իջուսի մը արմատական բառագանձնն հետ համատառեցան, եւ իսկըն ։ թէկայտ մեծ գիտարութեամբ ։ երկութիւն ցեղազարդներն իրարու մօտեցնել։ Զատու- եան երկու լեզուներն ալ իրենց առանձնապահու- թիւններէն, գրեախանակն յաւելուածերէն, եւն, եւ երկութիւն արմատական բառակին հասա-

կամ աւելի՝ ցեղազգութիւնն, հաստատելու համար միզյան հասարակաց լիրում մը միջնդրութեան իշ կարութիւն, ուրեմն երիւ լցուարութեար եւ լցուարակցուու ազգակցութիւնն ալ հաստատելու համար՝ հասարակաց նախարաւն նախալեզուի, վասն մը պետք ունինք բայց չն է ինդիքը: Դեռ զբու նուած չե այս նախարաւն նախալեզուն, վասն մը գեղագութիւնը արմատական վիճակը լւա քննուած չե եւ ժամանակի կը կարօն պայտիսի նորածակ քննութիւն մը: Ո՞վ դիտէ թէ յանկարծ պիտի շունենայ լցուարակտիւնն ալ իւր սուհելքարը, իւր և եկեղեցական լոյսը, ու առօնակէնքն ան առաջինները, որոնցով պիտի կարենայ լւա ասուրել լցուու մը եւ լցուարութեար գանձարանները, գաղոնիքները...: Պիտի չգտուուն ներեկի պայտայցներ՝ հաստատելու առարա կցոյս, փարատելու մեր կարկանձը...: Եթէ բայց արձակ սուսուռթիւն մը պիտի շասյ մազի իւր զուադիտութիւնն այսպիսի կարեւոր ինգիրներու նկատմամբ, դոնք է հաւանականութիւն տալ՝ իւր պարագան է:

Եւ ինչպէս կարենայ բացարձակ սոսուռդութիւն տալ լցուարակտութիւնը, երբ լցուուներ կան, որոնց ամեցան ամենեւն ծանօթ չե, եւ այսոյ բոլորուն իղղացան կիսան մ՛ունին: Այս տաեն մանայթաց յուած կ'երթաց լցուադէտն իւր պատճառապանութեան մէջ, երբ պատճանիան հոգին վրայ կը մնայ, եւ ոռ առաւելն շատ մը սոսոյց ձևեւնեն կ'եղանակացնեն նախանակն ձեր (որ սովորութիւն է եղած՝ աստղանին նշանակել): Եթէ պի կերպն Էսկան կենաց պակին, հարէ է որ նեխադրութեանց դիմէ լցուադէտը, եւ յոյտնի է թէ ենթադրութիւնն հաւանականութիւն ինյան ճնան ճնանին, բայց ու երեք սոսուռդութիւն:

Կրնանք բնապատճանան օրինակու մը մեր ըստած լուսաւորել: Տարիներ յայտ կորածած, կեցեւուած, սոցուուած ծառի կոզդ մը կարելի է ինկոյն ճանապարհ, մանաւանդ տար երե ծառի հայրեան ալ ծանօթ շըլլայ, պակին է, այն, բայց մեծ գժուարութեամբ եւ մանրաբնին քննութիւնն ներով, իսկ եթէ մզի ծանօթ ծառ մնի է, օր աղ. կազինի մը կամ ընկութիւնն մը, շատ շուտով կրնանք զանազաննեւ ու ճանալու: Նոյնի կարելի է ըստել լցուունուն համար... Աղզբացեալ ապրունութիւնները, որոնց անցնութ կամ ամենեւն եւ կամ շատ քիչ կը ճանշանաւ, շատ գժուարու կրնանք դասակարգի մը վերածել: Իսկ եթէ բոլորովն իսորուած երանի մը վրայ է ինդիքը, այն անեն քրտանականացն աշխատավութեամբ նոյն լցուան հանելու է գերեզմանէն, թօթափիւն է իւր վայսէ հնա գարեան կեցեւանքն եւ այն տաեն միայն քննելու է որ գատանազգին վերաբերիլ, ուրեմն անհա տախան լեզուաց այս գժուարութիւնը քրտական մըն է, որ կորուուած նախալեզաւերն արմատա կան իրական վիճակն այժմէն իսկ իւր վերհնականքն քննուած հրասարակիլ, շատ նիդարի գտ ապարան մըն է: Խնչուու ու եղանական լցուան յանձնութիւն անենան հա զայ յետին ժամանականեր գուաթիւն ունենան հա զայ կուզման սեմական կեղաներաւ: Հնգեւրպա

2. Λαϊκή ματιά και γηγενεία της γλώσσας της Ελλάδος. Die Sprachwissenschaft für Griechen: Λαϊκή ματιά και γηγενεία της γλώσσας της Ελλάδος 14 Πανεπιστημιακό Σεμινάριο, Αθήνα, 589.

կան նախալցուին հետ ուսնեցած աղքամն օրոստ-
օրէ տակելի կապացուցի, այսպէս ալ օր մը
իրարուս աննմնն կարծուած այլ եւայլ նախաթագա-
ներու արժանակու աղքամ իշերսն պիտի եկէ:
Ենթագրենք որ Հնաբերուպակն իւղաները
բորովովն կորուսակ ըլլային եւ միայն գերմա-
ներէնն ու Այսերէնն նորադյոյն ժամանակներ-
ուարու լցոններու բարձրացած ըլլային, կարելի
պիտի բամբ այլ երեսացին մէջ գտնուած առջաւ-
թիւնն սկզբն տեսնել: Եւ սակայն կարճ համեմա-
տութիւն մը բառական կ'ըլլայ ինչպէս այս նկատ-
մամբ քիլ մը վերն ըստին, ամէն տարակոյս փա-
ռատեսել:

Հայերեն հիմ եւ գերմ. հինգ միեւնոյն
արմատնեն յառաջ եկած են: Այս առաջ ծանօթ
համեմատութիւն անա միջն միջն անցումները կամ
անցման ձևերն յառաջ կը բերեակ, առաջ պատ-
ճառաբանելու: Հնդեւրոպական արմատ ձեւն է՝
penke, առանք: Ին զիմքիք բան: Ին քենց-
(= քենց, քեպոտս), լու, քինque (* pinque),
լիս, penki, հիմ հու օօic, կիմր, pimp, գոթ:
ֆիմ. հիմ հիմ, fimm, անդլապս, ֆի, անդզ, five,
Ծու, vijip, հինապս, ֆի, գերմ, fimm (բռն՝ fēmſ(e)),
Ծու գերմ, pēmpe պենց, նոր գերմ, հինգ եւ.
Հայ, հիմ:

Այսպիս օրնակներ հազարներով կրնան
յառաջ բերելի բայց կարեւորութիւնն զորկ կը
գտնենք: Ասոնց ինքը առնեցած աղերոց ցցց
տալս շատ դիմուն է, որով կենեւու անցն յեւր
կամ քոյլ լեռնաները բամաթի են Բանանա
պէս երկու Նախալեզուներու մէջ պյուսափ շատ
համապատասխան եղունք չենք կորոր գտնենք, եւ
կապածներն ալ՝ քանի մը կիւպտիկ լեզուագէտնե
րէն: "ըստ պատասխան նոյն կամ "փոխառեալու
վմբռը իսկած են: Բայց ոչ մշշու իրաւամբ:

Մատադրութեան աւելի մեծ կէս ըն կայ։
Լեզուան անապապանակն իմացա, նոյն նոկ պատճեան առաջին շըլաններուն մէջ, ի կը կըսար
բարա-ժ եւ դորութեան մէջ և սուսացած լեզուի մը
վիճակին հէս նոյն ըլլալ։ Հան փոփոխութիւններն
արտ ու յախորդական են՝ իր անդիմական քում
մը բնական ընթացական մէջ, իսկ հու այլ այլակերպու-
թիւնները շատ զգանդալ ու ընդհատակ, եւ նիւ-
թական դրանցաններու գծերով կաշիանդեալ։
Բնական հետաւոթեամբ հօսուած եւ գործու-
թիւններու փոփոխութեան աստիճանները շատ կը
առաքերին իրառուել Գաւառական մը որ սայօն դրի
առանուած է, իւ կասեցուի իւր փոփոխականութեան
ներքիւ մմանր մէջ, արգելք կը դորսի իւր բնա-
կան ընթացքին։ Այսի իր դրամակ լուս արագին
նոր փայլ մը կը լորսի անոր, բայց այս փայլ յա-
ռաջ եկած է անոր բնական գերեցութեան մին-
րով . . . Տեսական կ'ըսայ աւելի դրանցան թեզուն,
բայց պլաստիկու, ազատազուելու, ներանակա-
թափառա ըլլալու, իւ իրաւուցանչիւր գործածովին
քամար խասամկ ըլլալու կը գաւառապառուի։ Սակէ
յառաջ կու գոյ ի խօսուած լեզուի մը խօսուղներու
ընթերին մէջ առած բազմաբինի երագնանու ու զա-
նազանութեաններու, իսկ գրուած լըլոցն՝ չափեալ,
կաննեայ, կարսկեան ձեռնութեան անկեննան մա-

մեայ մին է, որ շատ կը տեւէ, կը տեսնուի բայց չկ տեսներ . . . :

Անդիր էլեկտ. մը շար դէւրու կը յեղափոխուի
եւ շար ինքնուու ժամանակի մէջ։ Այսօր մեր
գաւառաւարարներէն ազատուած անհաջող մէջ մէջ՝
15—20 տարի են առ անհաջող պիտի ըլլայ
նոյն ինչ նոյն գաւառաւարներէն այլշաբար արագ
են փոփոխութիւնները։ Անցագար փոփոխու-
թիւն, յայլաշատուական զարգացում, այս է լե-
զուկ մը կենաքը, բայց — սիալ չհասկաւի —
մասն իւ բաւական իմաստին մէջ պիտի կատարուի
այս փոփոխութիւնը, եւ ու դրսներու դրէնին տակ
կամուրապէն ու տղիտարապէն։

Այս ինքնդրյան լուսաւորութեան պիտի նպաստեան ինչպէս մինչեւ հիմյաց բառածներէն յայտնի է, և լուսավագութեան աղքացման ընթացքը, վասն ին միայն նորանոր եւ առանց նախասացրան եւ դաստիարակութիւնները պիտի մերձեցնեն իրացու բարը և լուսավագութեան ըստ ։ Ծանօթ է թէ Հայոցին, Աւելի, Գր. Միւլեր, Դէ և Կալ և ին, ինչպէս անհնարին է Հայոցին Տնօւերոպական եւ սեմական լեզուացերութեամանմթիւնը. բայց անկողմանական ըննութիւններով՝ այս երկու լեզուացերուն մէջ կամաց բարութան լինէ կանաց կանաց կը լեցնիւ, եւ այս լեզուացերեան ինքնարք է կը մերժանի. Կախանականական են ենին կարելիութիւնն ունեցած է իւր ի մեր ու զեմ լեզուագիններուն. Այս երկու լեզուացերուն սկզբանական ինքնամեռնեան ի կողմէն են եւ կը պաշտպանին Եվգրայ. Ք Բնինֆել. Բունակն, Լեպսիոս, Լասաէն եւն. Իսկ սմանկը ինչպէս Մաքր Միւլեր եւ Ծայոնթալը այս ինամութեան կարելիութիւնն է մասնաւութիւնը Հայուանականութիւնը կը յայտնին. Կան սմանկը ալ ինչպէս իօփեան իրաւունք եւ Պիկուտը. Հատ վերապահութեամբ կը վարուին: Ուրեմն այսպիսի անուններ շարադրել եւ կը վարուին: Ուրեմն այսպիսի անուններ շարադրել եւ կը երկու լեզուանութեան ինքնամեռնթիւնը պաշտպանութիւնը կը նշանակել եւ անուններ առանց պատճառապահութիւններ, ինձնեանին չի համարուիր, առելի մղմ բառ մը գործածեան համար:

1 Ցես այս նկատմամբ էջ 30. Ծանօթ 1.

1. **Այս գիտական է որ ի՞ր գլուխը՝** Die Hauptprobleme der Sprachwissenschaft, եւն, Ֆրայբուրգ 1892 (Հերցեգ), Տաման Հորդեց Եղազարիանիշան այս առաջնահերթ ընդունված լուսաբանելու, լուսաբանելու, որու շատ զարգաց էնթու եղանք այս երկն մէ:

ռակն՝ ձերի եւ նիւթի մէջ լցուներու տեսակ համամետ մեղմաւորութիւնը՝ մը՝ Արևմտի իրավունքը ընդունելու, որ որպէս նախանձը՝ միջնական է էտէ մը ըօլոյն հասագայթներ են, որոնց իրարա պայծագի կը հեռանան, որչափ մեծ է ասոնց՝ մի հակետէն ունեցած բացարակութիւնը։ Ասողը բաշխ կը պիտէ որ բավարար յարդգոյն ի մէջ մասն կը ազդէալ անոնց քը, մինչեւ որ ի սկզբ անհարա կան զանգաւածներ՝ մորուակներ, քա կուեցան ու բաժնուեցան, եւ կենդրուսախոյն զ ըրտեան հետաքա թեմանը այս զանգաւածներ ու լուսնիներ ետք Ասոր համար իրաւուայիշն է Հարկ է որ ներուի ենթադրելու թէ՝ ինչպէս անհարա կան լեզուածի զերը (առնանան, գեր մասնակն, մասնակն)՝ յառաջ եկած են լուսնիներ (լուսնիներ, նախանձնական պատրիարքներն), ասոնց ալ նախարարուեան (Հնիերուական, քամեան և սեճական, ուրաք ալյուսան նախանձնական), Նոյնպէս այս նախարարուեան ենքնակը՝ հասարակաց յատակի մը շառաւախիշները ըլլան։ Անհարա կան բարտասանները՝ լեզուածիները՝ մօլորա կայի գրութիւններն են։ Եւ լեզուածիներն արեւային բոլորները՝ Լուսոդիտային վեր բրւաւալ (analyse spectrale)՝ չչիք ասուել մեր սիրուած (Sirius) յերեան հանց պիտիսի տարրեր, որոնց մէր արեւային գրութեան կազմի մասունքն են եւ կը հետեւ ցըրեաւակէ որ թէ շնասար — նաև յարդգոյն յօրինութեան թեմանը ուրիշ բնելու աստվածութեան մասն — եւ թէ արեւն իր մորուակներու մինչ նային նախանձնական նիւթէ մը յառաջ եկած մասունքն ըլլան։ Ներկերի չչ որ լեզուածնոյն ալ նման եզաւ կացութիւն մը հանէ եւ որոր յերաները միեւնույն անախակեղու մը շառա իրավունքն նկատէ։ Հնու ուր նիւթ ալ իւր լուսաբարութիւն վերըսու ծուուք գործածէ, քրառունչափեան գծերը՝ պիտ շաբախն թէրեւու արքի կերպանի լըզուներու մեջ առաջա տարքարակութիւնն անարկան իրարկութիւն թէ անհուն երեւայ (միշտ այնպէս ինչպէս է կը անաստեղի խօսքը գործածուի)։ առային մարմիններն իրարմէ բաժնող անջրատ մի կերպայ), առայս զանոնկը ծիշտ ու խորամա կամնեւն ետքու, պիտի կարենան անհան համա կամնեւն իւրից նախանձնական կազմի մասնաց նկատ մասք անաստեղի խօսքը գործածուի։

.....Ամենքը միեւնոյն կերպարանքը չունին
բայց ոչ ալ տարրեր, ինչպէս կը վայլէ քոյրերու

⁴ Ֆրառուէնչոփ երեսէլիք բնագէտին մնուամբ
Ալւագէտիք (Spectrum) վըայ Նշանուած գ
լուսագծեցը.

Facies non omnibus una,
Non dico ne tam tam, qualiter dico, non possum.

(Հայություն)

1-2 1995

- 3 -

digitised by

ՆԱԽԾԵՍՑՈՅՔԻՆ ՀԵՏՔԾՐ 2046 ԵՆԴԻՐ
Հանդիսիւ 1899ի 5երրորդ թուում. (Եջ
147—149) մեկ փոքր արկներ ցցց տալու, որ
զգեկրնեւի եւ Զարարացի բարձրառի մի քանի
ձեւերը գրաբարից աւելի հին պիտի լինին: Այն
ժամանակ Ա. Սարգսեանցի գեղեցիկ աշխատու-
թիւնը՝ չունենիս մեր ձեռին, ուր ի միջի այլց մի
շաբթ նոր բառեր ենք գտնում, որոնք նշնչակս
նախահայերէնին հետքեր են կրում. մայրութ-
րութ-մօրուս, մաղին-միշն, իրաքի-հերիք, հանգ-
հինգ, մասկ-մակի, կուայր-կուր, պղայնձ-պղինձ,
պայտք-պէտք եւայլն...

Արդ ամենի հետ մենք ի նկատի չէինք ու-
նեցել մի շամ կարեւոր երեւյթ, որ առաջնին
անգամ մեր ուշադրութիւնը գրաւեց երիւա-
նում. դա էական բայի երրորդ գէկն է: Ըստ-
աել ասում են, գնում ա., գալիս ա., ասում ա.-
տախիս ա., լայիս ա., բերում ա., եւայն.

Ստորգելով տեսանք, որ նյոյ հւշմանքն ունին զարարաղի եւ զօկերի բարբառը: Սարգը-սեանցն իւր գըքի մէջ ասում է, որ դա պէտք է գրել այ, որպէս հետեւ. ինչպէս յայսնի է, հսկիկ-երըսպակն լեզուներից շատերում բայի Յ գէմքը վերջանում է նով, որը Հայոց լեզուում հաւասար է, ի այն էլ է յայսնի, որ միավանկ բոյերում այդ յնթեեւ գրուում է, բայց չի հրեշ-տու. օր գայ, տօյ, կայ, լայ եւ այս առանձին վերեւի բառենքն աւելի միշտ կարելի էր գրել. գնուում այ, գափու այ, բրեռում այ եւ այլն ինչ-պէս որ, իրօք, տեղ տեղ նցյն ձեւու գրել է Շուռանին եւս սեռականներն մէծ:

Մեր Նախօրդ յօդուածից գիտենք, որ զօ-
կերէնի աշբատերի մէջ աւելի հինեւ Նախնական
է, քան գրաբարի էն. ուստի եւ այս գէպըում,
Էական բայի երրորդ դէմքն է՝ ծագել է զօկե-
րէնի, կամ որ նշյոն է, Արաբատեան բարբառի
այից. Նմանութեան օրինաք Կարելի էր ենթա-
դրել, որ դորա յոդնակի երկրորդ դէմքն էլ
(էք) Նման ծագում պիտի ունենայ: Դորան
դրաւուր ապացոյ մենք գտնում ենք “Քնար-
Հայկականի, մէջ.՝ Ողբ Ծոլզայեցուց, մի եր-
գում (Եր. 134), որ գրուած է 1605 թուն,
պարզ ու մարտուր աշխարհիկ լեզուն, ուր հան-
դիպու ու մարտուր աշխարհիկ լեզուն, ուր հան-
(էք) մոռանում աւ, ունեն աւ թողման, ողլ աւ, ...
էւասին:

Հ Ա Ր Գ Ա Խ Ե Ա Ն Յ Ա Ա Պ Ո Ւ Լ Ե Ց Ո Յ Ք բ ա ր բ ա ռ ո ց (Զ օ կ ն յ ի լ ե պ ա ն է) Մ ա ր դ մ ա ս 1 8 9 9 թ